

ԳՅԼ	89-26
Գրիմից ալթ ռւնու	54-10
Գ...	...

Ի ԼԱՆ ԱԹ

Մահքէմէի թիճարէթ իճրա տալրէօին-
տէն կէլէն իլան .

Խափեարճը էսնաֆընտան միւֆ-
լիս Նիգօլա վէ շէրէքի Միխայլըն
Այազմա Դաբուսունտա 500 նիւ-
մէրօ իլէ մուրադգամ պիր պասա

խավեարճը տիւրքեանընտա եիւզ
եիւմի ագճէ իթիպարը իլէ , մէր-

տուղու օն եկտի պուշուգ ազճէ
իւշ բուշ հիսախէ շայիանըն պիլ միւշ
զայեմէ սաթըլարագ, էսմանընըն
սահապը մաթըլուպա զուշամթէն
թէշդիլի, տհօրտիւնծիւ մէճիտի
թիւարթիթ գարաըը իգթիլաբան

Ալի էֆէնաիւնին Գուլագսըզ օղ-
լա ղէսիւէսի Քէսէւի Բաղրէ

դիմմէթինոտէ պա իլամ մաթլու
պու օլան մէպալիդի մալիւմէնին
թէսմիլէսի օղմլունտա մէտէոնէի

մէզպուրէնին Գատըրդա լիմանը
Գուրպինտէ կէտիկ բաշատա Սա-
րայ իշինտէ Պօս/ժան սօգաղընտա
վազը 68 նուվէքօու 319 տիտ

արաստա օրան սիւլիւհ հիսսէի շա.
իյասընըն ֆիլրուլս[թու մահքիւմ'
օրնու- ֆիլիթիւլս

տէ լիւրա 100 դըշ հիսապը իլէ
ճ300 դըշտա թայրիպի էօհատին.
Թէ թէգարուր խուպ , թըրինի
սանինին Ա7նճի ճոմաա իրթէսի
կիւնիւ մովագգաթէն գարաբ-
տառտեի չէթիլէ օյուղուդաան ,
դաւանի եւիլէ .

ՍԵՐԵՐ ԴՈՒՆԴԱՆԻ ԴՈՒՆԴԱՆ ԶԼԹԵ 51-
» ԻՄԹԵԿԱՂԸ 77-³/₄

Բուսիկա Խմբիկաբաղը 87-1,2
Գամպիո Բարիկ 3 այ վատէ -
Փարիկ, 3 Դեկտ.

Ֆրանսիա	ՀԱՆ. 3 % ֆր.	84-
»	»	5 գրծանաւզ 115-77 1/2
Օսմ.	Հանամը	ալըլոր 10-72 1/2
»	»	գարանտը 10-80
Իսթիզարազ	65	ֆր. 67-50

» 69 66-25
» 73 58-75
Մըսըր ֆօնտ. մուխ հըտէ 257-50

Գրէտի Լիօնէ	845-
Օսմանլը պանգասը	523-75
Բուսէլի շրմէնաըֆէրի	37-50
Իթարիա էսհամր	84-55

Գաւալիօ Լօնտրա 3 ալ վատէ 25-25
Վիէննա, 3 Դեկտ.
Աճիօ ֆիօրին
Բաւէի յոմէնտրֆերի 17 ԲՕ

Հավալէսիդ	ՀԷԸ	60-
	•	10-

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի Ժէնէրալ	4- 6
Ստամբուլ Կապուտ	6- 6

Ստիկեթէ ժէնէրալ	4- 6
Թրամպայ	3-80

ԱԳՁԵԼԵՐԻՆ ՖԻՑՈՒՐ

Օսմ. լիբանոսը	100 ղրշեան	22. ֆր
Պէշյազ մէծիտիյէ	Ֆարգը	106-30
Իւթլաիւ		117-30

ጥያቄ	»	117-30
ጥያቄ	»	117-20
ጥያቄ	»	370-
ጥያቄ	»	890-

Գնկիրդ արասը	109-30
Ձրանսըդ ալթունու	87-14
Փօլ	89-26
Գրիմից ալթունու	54-10